

որ կը կարօսի բացատրութեան։ Եթէ ձեր
եղբօր երջանկութիւնը ձեզ կը տիրեցնէ,
մի՛ արհամարէ՛ք գուշ ձեզ, երկար փնտուե-
լու հարկ չկայ գտնելու համար ձեր անձին
իսկ մէջ բան մը որ չի տիրիր Եւ եթէ չի
փնտուեք, հոգ չէ, կայ անպայժման բան մը
որ չէ տիրած։

Աստուծոյ մասին չխորհուներն ալ
խորհուներուն պէս տէր են ճշմարտութեան
որ, այս պարագային, սեմէն քիչ մը հե-
ռու կը գտնուի. և այդքան ունենէն հա-
սարակ կեանքին մէջ իսկ, կ'ըսէ թընան,
Աստուծոյ համար կատարուածին բաժնը
մեծ է։ Ամենէն ստորին մարզը կը սիրէ
աւելի արգար ըլլալ քան անարգար, ա-
մէնքս կը պատտենք, կ'ազօթենք՝ օրական
շատ անգամներ, անզիտակցարաբար, եւ կը
զարմանանք երբ դիպուած մը մեզ կը
յայտնէ յանկարծ կարեւորութիւնը ստո-
ւածային այդ բաժինին։ Մեր շուրջ, ի-
րենց բովանդակ գոյութեան ընթացքին
գեղեցիկ ոչինչ տեսած, հազարաւոր խիզ-
ներ կան որոնք կ'երթեւեկեն մութին մէջ։
կարծես ամէն ինչ մեռած ըլլայ. ոչ ոք
ուշադրութիւն կը գարձնէ։ Եթեայ, որ մը,
պարզ խօսք մը, յեղակարծ լուսթիւն մը,
պղտիկ արցունք մը գեղեցկութեան աղ-
բիւրներէն ծորող, մեզ կը սորվեցնէ որ
անոնք գտած են բարձրացնելու միջոցը,
իրենց հոգին միութեանը մէջ, իտէլ մը
բիւր անգամ աւելի գեղակերտ քան գե-
ղեցկագոյն բաները զորս լսած և տեսած
ըլլան։ Շուքի և լուսթեան ո՞վ վեհ ու
տժոյն իտէլներ, գուշ մանաւանդ կը
կենանացնէր, ժամանակ հրեշտակներուն
և ուղի՞ղ կը բարձրանաք Աստուծոյ։ Ո՞նք ան-
համար հրեշտակներուն, թշուառ սենեակնե-
րուն, թերեւս բանակերուն մէջ, այս պա-
հուն, ձեզ չեն սնուցաներ մարդիկ ար-
ցունքով, գտագոյն արիւնով հէզ հոգիի մը
որ երբեք չէ ժամեր. ինչպէս մեղուները,
այն ատեն իսկ երբ ծաղիկներն ամէն թոշ-
ներ են իրենց շուրջ, կը մատուցանեն
տակաւին անոր որ իրենց թագուհին պիտի
ըլլայ, մեզը մը բիւրապատիկ աւելի թանկ
քան այն որ կու տան հանապազօրեայ
կեանքի իրենց ցոյրերուն. . . Մեզմէ ո՞վ
չէ հանդիպեր, մէկէ աւելի անգամներ,
կեանքին ընթացքին, լքուած հոգիի մը՝
որ սակայն չէ կորսնցուցած դիեցնելու

ԿՐՕՆԱՊԱՏՄԱԿԱՆ

ՆԱՐԵԿԸ

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԷԶ

ԳԻՐՔԸ

Նարեկացիի գործերուն մէջ ամէնէն
նշանաւոր ազօթամատեանն է, հոչակա-
ւոր նարեկացիի կեանքին վերջալուսային բոցավառումն է։ Նարե-
կացիէն մեզի հասած միւս երկերը, զան-
ձեր, տաղեր, ներբոյիներ և մեկնուրիւնը,
բացի ողբերգութեանէն և քանի մը տաղե-
րէն, նիւթով և ձեւով տարբերութիւն չու-
նին ժամանակի նման սեներէն։ Միշտ է թէ
իր մեկնողական և ներբողական գրութիւն-
ներու մէջ, որով չափով կը զգացուի բա-
նաստեղծական շունչ և քնարարան զեղում-
ութափ, բայց անոնք կը մնան պարտա-
գիր նման նիւթերու մշակման եղանակին։
Նարեկը կը բաղկանայ 95 ազօթքնե-
րէ, արոնք երեմեմ հաւատոյ հանգանակի,
յաճան խորհրդագութեան և երբեմն ալ
խրատի նկարագիրներ կը ստանան, կոտրե-
լով սակայն միշտ դասական կաղապարը,
ընկալեալ ձեւերը, դառնալու համար շեշտ-
ութէն անձնական վկայութիւն։ Հակառակ
ասոր սակայն, անոնց բոլորին ամէնէն ու-
շագրաւ և հասարակաց յատկանիշերէն մին-
է նիւթի, շարժառիթի և տեսակէտի նոյ-

քաջութիւնը, այդպէս, խաւարին մէջ, ա-
ւելի երկնային, աւելի անապատական
խորհուրդ մը քան ամէն այն խորհուրդնե-
րը զորս այնքան ուրիշներ առիթն ունե-
ցեր են ընտրելու լոյսին մէջ։ Հոս, գար-
ձեալ, Աստուծոյ սիրական ստրուկն է
պարզութիւնը. և բաւական է թերեւս որ
քանի մը իմաստուններ չանզիտանան կա-
տարուելիքն որպէսզի մնացեաները գոր-
ծեն այնպէս իրը թէ գիտէին հաւասա-
րապէս . . .

Թբգմ. Ալբրիջի

M. MAETERLINK

(Le Trésor des Humbles)

նութիւնը, այնքան որ ընթերցողը եթէ նկատի չունենայ արտայատման զանագաւ նութիւնը և ոճի ելեւէջքը, կրնայ գանգատի տիրող միօրինակութենէն։

Նարեկացին իր հետաքրքրութեան եւ խորհրդածութեան արժանի մէկ բան ունի, ատիկա հոգիին փրկութիւնն է, զոր պէտք է ապահովել զջումով և ապաշխարութեամբ։ Ինչ նիւթով և տրամադրութեամբ ալ սկի, իր գրիչը անդիմադրելիօրէն կը հակի դէպի զջում, կողմացոյցի ասելին պէս, որ կարգ մը տատանումներէն վիրջ կը գառնայ դէպի հիւսիս։

Ցեառոյ անիկա գիրքին սկիզբէն մինչև վերջը կը տառապի ծրագրի մը պակասէն, յատկանիշ մը որ յատուկ է առաւել կամ նուազ չափով բոլոր հին նման գրողներուն։ Նիւթը չի նորոգուիր, իսկ ալօթքները կը շարունակուին առանց որոշ ըստորարաժանումի և կարգի։ Նարեկի մէջ ամէն ինչ ներեցչական է կարծես և ոչինչ ծրագրուած։ Գլուխ առ գլուխ իրարու կը հետեւին նոյն հանդիսաւոր վերտառութիւններով՝ «Վերստին յաւելուած», կրկին հեծութեան նորին հսկողի առ նոյն աղերս մաղթանաց բանի։ Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ։ Նոյնպէս գիտակցաբար, կարծես ներքին ոյժէ մը մղուած, նարեկացին օրէ օր իր շարադրած այս մաղթանքներուն վրայ հատ մըն ալ կ'աւելիցնէ, նախորդ օրուան թախանձագին, արտասուաթոր հեծութիւնը կը կրկնէ, և Աստուծոյ գուռը ափ կ'առնէ Անոր հետ սիրտ սրտի խօսելու համար։ Այսպէս միակ նըպատակի մը և իշխի մը բռնութեան յանձնուած մէկը, շատ բնական է չխորհի այն դասաւորումներուն՝ որոնք անհրաժեշտօրէն կը պահանջուին։

Հակառակ ասոր սակայն, իր մտքին իշխող զաղագիքը, մտասեւեռումը, կը ստեղծէ ձեւերու, բացատրութիւններու խելայեղ այլազանութիւն մը։ Արագ ընթերցողի համար ելեւէջը, նուազը և ներշնչումը ու մոնչող ողին, կ'առինքնեն ու կը գահաւածեն զինքը, իսկ եթէ մէկը մըտաքրութեամբ վերծանէ, միխթարութիւն միայն կ'ունենայ իմաստին նոխ և ստուերու ծոցը միաբնուելու։

Նարեկացին հաւատքի գարուն մարդնէ, և հետեւաբար իր միտքը միշտ թարմ

ու բեղուն է աղեղի մը պէս պրկուած։ Ան Աստուծոյ հետ կը խօսի դէմ առ դէմ, ծունկ ծունկի, ինչպէս կ'ըսէին հիները։

Նարեկացին բանաստեղծական հզօր խառնուածք մըն է, հրայրքու, ջղուտ, խիզախ և թափանցող երևակայութիւն մը՝ որ կեանք և կերպարանք կուտայ իր մըտածումներուն։ Հմուտ, գիտուն և աստուածաբան, բայց այդ մասին չի խօսիր, զինք տիրապետող գաղագիքը հոգիի և մեղքի արիւնոտ կոիւն է և վերջնական փրկութիւնը, որ իր գրչին ներքեւ և բոցավառ երեւակայութեանը մէջ կը հայի, կը տարրալուծուի, և անկէ բիւրեղացած արդիւնքին մէջ կը տեսնուին բնութենէն փոխ անուած գոյներն ու միտքերը, Ս. Գրիգի հայթայթած ոսկեղնիկ դասերն ու նմանաբանութիւնները և լաւ մարսուած աստուածաբանութեան մը անսայթագ վընկունքը։ Նարեկացին չի ստրաբաժներ նիւթը, բայց կը տեսնէ զայն իր բազմազն տարրերուն մէջ։

Նարեկացիի վարդապետութիւնը իր պատկանած եկեղեցիին վարդապետութիւնն է։ Աստուծոյ գոյութիւնը իրեն համար աներկայելի և հմայիչ, կենսական ճշմարտութիւն մըն է, և ալօթքը՝ ներքին հարկ մը։ Իր ալօթքը առ Աստուծած ուղղուած իղձամբ չէ, այլ հոգեպէս չօշագիբելի անձնաւորութեան մը հետ գրական խօսակցութիւն մը։ Անոր համար իր ալօթքները խօսք ընդ Աստուծոյին և ոչ ո՞չ ո՞նոք առ Աստուծածու։ Աստուծոյ տուած իր մակդիրներէն կարելի է չինել իր լացքը Գերագոյնին մասին։ Տուիչ պարզեւաց, իննաբարու բարի, անենին, անեղ, անիմանալի, աննառինի, անզնենիլի, անօօւիկելի, անեամանդաղ զիտուրին, աներկեւան տեսուրին, անսկիզբ, անստուեր ծագումն, հօմարիս եականուրին, ինստական գաղագիքը, արդիական գաղագիքը, աներեւոյը շաւիղ, եւայլն։ Ու տակաւին ծածկութիւն համար գաղագիքը, արդիական գաղագիքը, աներեւոյը շաւիղ, եւայլն։

Լեզուն՝ յորդ է և ճոխ։ Գալով իր ունին, Նարեկացին, ինչպէս կ'երեւի, գիտակցօրէն հետապնդած է ոճի մոգական գաղագիքը։ Անիկա հետեւակ մաքրապաշտ մը չէ որ կը գոհանայ վերաբաղբեկով հին վարպետները։ Իր շեղումը դէպի ժողովը դային լեզուի մշտաբուխ աղբերը՝ ուրիշ

առաւելութիւն, մնը երանգաւոր և ճնխ, բայց նուազ յղկուած է և կատարեալ։ Պատճառսը իր խրթնութիւններուն ու մըթութեան, գուցէ իր խորհուրդներու անկառավարելի բազմութիւնը, ներշնչումի անզուսպ խուռաւմը, ոգացումներու ըզգըլխանք, չենք գիտեր, ոսկայն ոչ ոք կանգ կ'առնէ գիտելու ասոնք, իր անվախումի արշաւին մէջ և բռնակալ գեղեցկութեան թափին տակ։

Նիւրը. Դիրքքեւ լաւ կարենալ ընդգրկելու համար՝ անհրաժեշտ է ճանչնալ զայն լեցնող անձերն ու աշխարհները։ Ասուածութիւն, ամէնչն շատ յաճախուած անունը աղօթամատեանին, նարեկացիին համար իմացական յղացք մը և մնալանցական գիրացում մը ըլլալէ հեռի է և գրեթէ միշտ իրական, գիտեթէ շօշափելի, տեսանելի ըզգայնութիւն մը, արտայայտութիւն մըն է, վերագիրներու անհուն տարափով և պատկերներու անսպառ տորմիով որակուած, ճշուած և մօտեցուած մեր մեղքերուն և ցատերուն։ Ս. Գրքին բոլոր դրուանները Անոր փառքին համար, տողի մը, աւելի յաճախ, պարզ ածականի մը կը վերածուին Երկնքին և Երկրին բոլոր զօրութիւնները շարժումի կը հանուին անոր ոյժ պարզեւու և մարդոց նոգիին բոլոր ալքերը ակ'արօրատադրուին անոր սրբազն սարսուոր կիւրընկալելու համար։

Անհասանելի այդ բարձրութեան և թըզուկ, տիզմ որ փոշի մարդուն դէմ, առ դէմ քալը, որ քրքին կու տայ անկարելի եղեաբականութիւն մը, որ գերազանցապէս մարգկային և յուզի կ'ընէ իր Աստուծոյն հետ ի խորոց սրտի եղած այս խօսակցութիւնը։ Ասուածամօր նուիրուած է ամբողջ գլուխ մը նարեկի, ինչպէս նաև գրքին մէջ ուրիշ տեղեր անոր միջամտութիւնը և բարեխօսութիւնը կը հայցուի։ Նարեկացին կը մօտենայ Աստուածամօր շաբականներու մէջ Ս. Կոյսին եղած տարփուանքի լեզուով և պատկերներով։

Այդ նմանութիւնները, մեծաւ մասամբ, իմացական ծագում ունին։ Բայց նարեկացիին մօտ իմացականութիւնը գժուար է զատել զգայնութենչն։ Կրօնական բարձրաբայոյն յղացքները իր մօտ կը վերածուին գրեթէ նիւթական զգայնութեան։

Երկնայինները. — Նարեկացին հակա-

ռակ իր ահագնային երեւակայութեան, համեմատաբար քիչ կը խօսի միջնորդ ու պահապան այս էակնիրու մասին։ Դրքէն միան զլուխ մը բացառարար նուրիրած է անոնց։ Մինչդեռ արեւմտեան ազգերու գրականութեանց մէջ՝ երկնային այս զօրս քերը կարեւոր զեր ու ծաւալ ունին, Ցանք, Թասօ, Միլսոն, Միսրիիները այնքան ուշադրութեամբ կը վերաբերին անոնց հետ որքան սատորանկանչներուն։

Սատանան եւ իր բանակները. — Երկնայիններուն հետ կարձառօտ՝ Նարեկացին Զարին ու անոր ուժերուն կ'ընճայէ մասնաւոր ու զարմանալի կարեւորութիւն։ Անչուշու Ժանթէի զծած գժբախտ գեղեցկութեամբ նշանաւոր տիպարը չէ անոր սատանան։ Նարեկացիին, վերացեալ ըմբռնում մըն է, զուտ սատուածանչական։ Հակառակ ասոր սակայն անոր բանակներուն ոյժքը անդիմադրելի է և ամէնուրեք։ Անապատականի մատայնութեամբ կը բազմապատկուին ճգնաւորներու առ աչօք տեսլիները, փորձութիւնները, զգայախարսութիւնները ստեղծելով ճնշում մը գրքին մէջ, որ գիւրին չի փարատիր հակառակ լոյսին հզօր ներագեցութեանը։

Նարեկացիին և այս չար ուժերուն յարաբերութիւնը գրքին մէջ, կը ստեղծեն մոռայլ բայց ամէնչն գեղեցիկ ու սրտառուչ էջերը, վասն զի ան մասնաւոր հանոյքը ունի այդ պայքարը փնտուելու, պատմելու, երեւակայելու նոյնիսկ։

Մարդը. — Նարեկացիին համար մարդը ըմբռնում մըն է։ Անոր համար մարդկութիւնը գերազոյն տիպոս մըն է, որ խնայութաց անյնիսկ երկնայիններուն։ Եւ որուն յօժերեցաւ սակայն հազորդուիլ Աստուծածինը, իր երկրորդ դէմքով։ Իր բոլոր մեղքերով և անկամներով մարդ կոչումը նախանարելի է հրեշտակներէն, որոնք իրը յօրինում ալ վար կը մնան, քանի որ աննացմէ առնուած է լիբերարիութիւնը։

Մեղադար. — Բայց խորապէս վճռական կնիքով մը գծուած է մեղաւորին ըմբռնումը։ Գիրքը անոր վրայ կը կրթի։ Արդէն վերնագիրն է «Ողբ պաշշարողի» բարացուցական բացառութիւնը։ Նարեկացին իր տաղանդին անորակելի մեծութիւնը փորձած ու փորձած է այս

մտապատկերը աւելի հզօր՝ աւելի թելադրող և կատարեալ ընկու համար, Օգտագործած է եկեղեցական մատենագրութեան բոլոր ասութիւնները՝ որոնք մեղքը կը տարագեն, և անոնց վրայ աւելցուցած նորերը, որոնք իրենց յանդգնութեանը մէջ գարշանքի նոր ստեղներ կը շարժեն:

Մեղաւորը ամէննէն ընդհանուր տիպարն է գրքին: Զեյ գլուխ մը ուր անիկա մուտ գտած չըլլայ, ու նոյնպէս էջ մը՝ ուր անիկա տիրապետող չդառնայ: Անկէ կը մեկնի գրեթէ միշտ, իր լացն ու կոծը, ճնճճերումը տրամադրելու համար աստուածեան մաքրութեան: Եւ կիրքերու անհուն սանդուխ մըն է որ զինքը կ'առաջնորդէ դէպի տեսիլքին հզօր հըրապոյը:

Նոյն իսկ երբ ինք երկինքը կ'երեւակայէ, տարօրինակ է որ մեղքերը սեւ ծանրոցներու նման կափուխն իր մաքին թեւերէն: Մեղքը նմանցուած է ծովին, մեր սրբազն մատենագրութեան այնքան ախորժած ծովը:

Արդաւը տժգոյն է, չունի մեղաւորի զրական ախպարին մասնայատկութիւնները: Նարեկացին մեղաւորը մեղքին հոծ իրապաշտութեամբը զօրացած խորհրդանշան մըն է, մինչքեռ անոր հակապատկեր՝ արդարը տարտամութիւն մըն է, և չունի միսթիքներու մօտ պատկերացուած երանաւէտ տիպարին քաղցրութիւնը, ողովուած երազին ճառագայթումովը:

Ապածխարանք. — Նարեկացին համար այս վիճակը անհուն ողը մըն է, սակայն քաղցրացող միշտ յոյսին թեւովք: Ամէն վայրիւան ներկայ է անոր միստիքին մէջ կիմական սա գաղափարը թէ՝ որքան ալ մէծ ըլլայ մեր մեղքերուն ալիքը, միշտ աւելի մէծ է Աստուծոյ սիրոյն ապաւէնը: Յոյին առասանը կախուած է ամէնուրեք մեղքի ճամբաններուն:

Նարեկացին զիտէ թէ անկեալ էակը մասնիկն է գերազայնին, և իր պարտքն է ըսկել թէ ալտուած, մեղքերով սեւցած այդ աստուածային զիծը ինչպէս պէտք է վերածել իր նախկին մաքրութեան: Զինուած այս զիտակցութեամբ, անիկա անդադր իր հոգիին ու մարմին մերկութեանը վրայ կը չաչէ զջջումին կրակ մտրակները, մինչեւ որ հալի աղոտը, և մարդը կարինայ

վերադառնալ անհուն աղբիւրին, որ Աստուծոյ չունչն է.

Արքայուրիւր. — Այս պատկերը ըլլալով հանդերձ նարեկացին մէջ աստուածային մտապատկերացումը, որ միսթիք վիճակի գերազանց ստորոգելիքն է, չունի ժխտական տեսիլներու կենդանութիւնը: Իր ստանան աւելի հզօր է և գեղեցիկ քան հրեշտակը, և իր գժոխքը աւելի ահաւոր և լա մտատեսուած քան արքայութիւնը: Անիկա մեզի չի բերեր այն անհուն պայծառութիւնները, այն հալուող ու չը սպառող անուշութիւնները, որոնք օտար միստիքներու երեւակայութեանց մէջ այնքան գեղցկութեամբ երազը նիւթի կը վերածեն, որոնք մեր մարմին հողին մէջ աստուածային կրակին անհուն թիրեղացումները կը ցրցքնեն, զայն վերածելու բանկած ջահերու, որոնք թեւ բանային անոր գահոյքին չուրջը, վառելու և չհատնելու անձառ ճակատագրով:

Եկեղեցին, նարեկացին մտքին մէջ մանրանկարն է երկնքի արքայութեան: Աւելին ինչ որ հեղինակը զիտէ Հին և Նոր Կտակարաններէն և այլարանական էջերէն, աստուածաբանութիւնէն, քով քովի կը բերէ ի պատկերացումն ու պաշտպանութիւնը անոր, որ յաճախ կը զգեստաւորուի խորհրդանշական վերացումներով: Անոր համար կ'աղօթէ, ինչպէս պիտի աղօթէր ապրող, մարդկային փորձութեանց հեղեղին մէջ ձգուած մարդու մը համար:

Սուլըբեր, նարեկացին համար հազիւթէ առանձին անձնաւորութիւններ ըլլան, այլ կէտեր՝ ձգուած ամայութեան ճամբաններուն, որոնց կը կառչի պահ մը յոգնութիւն առնելու համար կարծես: Մարգարեներ, առաքեալներ, հայրապետներ, և ամէնէն զերազանցը Աստուածամատյոր: Նարեկացին հսկայ երեւակայութիւնը՝ կարծես կանց առնել չի սիրեր այդ սրտառուչ էակներուն բանաստեղծութեանը վրայ, մեղքի ծովէն ազատուած, առաքինութեանց այդ բիստմերուն քովիկը, թերես իր տեսական վազքը զէպի անոնց պետք, զէպի գերազոյն սրբութիւնը, պատճառ ըլլայ որպէսպի անտեսուին անոնք իր աճապարանքնեն:

Երագ տեսութեան մը մէջ քով քովի բերելէ վերջ զիրքը լեցնող անձերն ու աշխարհները, մտնենք հասորի խորքի քննուա-

թեան: Այս ծանր և աննուան գործին սկսելէ
տառաջ՝ աւելորդ չըլլար թերես լսել թէ ար-
տակարգ անձնաւորութիւնն մըն է Նարեկին
հեղինակը: Կարելի չէ անոր մօտենալ սո-
վորական կերպերով: Իր մեղքիրուն առջե,
որոնց ցուցագրումը արտում հաճոյք կ'առո-
թէ իրեն, զահ մը կը ատրուինք խորենիու
կիրքերու փոթորիկէն ծեծուած դասական
տիպարին, բայց իրականութիւնը տարրեր
է բոլորովին: Բարոյական անձնաւորու-
թիւնն մը հետեւաբար, թէ գրական տիպար
մըն է Նարեկացին: Անշուշտ գժուար է
ըսել թէ մեղքը երգողները անմեղներ են
թէ մեղաւորներ առանաբակ, բայց կա-
րելի չէ հանդիպիլ կեանքի ճամբաներով
Նարեկացին հոգիին: Ոչ մէկ զինակ կը բաւէ
սեւեռելու համար այս ամէկի աղօթողին
ընդհանուր դիմագծութիւնը Բանաստեղ-
ծը ամրողզովին լուծուած է մեղաւորի դի-
մակին տակ: Դիրիդն է անշուշտ այդ թա-
փանցիկ քողին տակէն հետակի մտաւոր
յուզումներու, սարսուռներու բայց գժուար
է անոնց սակէ իշակին անմիջական, ան-
փոփարիների իրականութիւնը, որ մեղքին
ինչպէս հաճոյքին վրայ կ'ինայ ու զաննք
կը բեւեռէ: Ամրող մարդկութիւնը փոխա-
րինելու այս կեցուածքը մեծցուցած է նա-
րեկի տարողութիւնը, բայց որոշ չափով
այլայլած անոր հոգեբանական խօրութիւնն
ու ծառութիւնը:

Թեոյ պէտք չէ մոռնալ որ գիրքը
գրուած է վանականներու խնդրանքով, և
ասիկա աւելի պատճառ մը որ Նարեկացին
ջերմեռանդ մտագրութիւններու զրգիր մը
և թափ մը գիրստանձնած ըլլայ, իր մտա-
ծումներն ու յուզումները առարկայական
ընկալու հասկնակի հոգով: Սակայն միաս կող-
մէն Նարեկացին հոգին լցցուն է անհատում
և աննուազելի վիշտով: Այդ վիշտը անամո-
քելի է, վասնզի արտաքին պարագաներէն
չէ պատճառուած, այլ ծնունդ իր ներքին
դիտակցութեան: Նարեկացին տիպարը դը-
րիստոս է, և անոր չկարենալ նմանելու,
հասնելու մտածումը զինէ կ'ընէ տրուու:
Նիշէի գերմարդը հեղինակը հանեց իր հո-
գեկան հաւասարակառութենէն և գարձուց
լուակեաց: Միջին գարու մարզուն գերմարդը
Քրիստոս է, և Նարեկացին այդ գերմարդուն
է որ կը ձգտի, Նարեկը արտայայտութիւնն
է այդ ողբերգական բայց մարդկային հոգին:

(4)

ԵՂԻԶԵ ՎԱՐԴԱՊԵՏ

ՄԱՀՈՒԱՆ ԽՈՐՃՈՒՐԴՅ

(Պահ. Ը. 48-57)

Մահուան հանգէպ մեր վիրաբերմունքը
կախում ունի կեանքի մասին մեր կազմած
ըմբռնումէն:

Անոնց համար, որոնք կեանքի վր նկա-
տեն ո՛չ վիշտ և ո՛չ հաճոյք. այլ լուրջ
պարտականութիւն մը, զոր կոչուած ենք
պատուով կատարել, գեղեցիկ օրուան մը
երեկոն է միայն մահը, որ, այս պատճա-
ռաւ, ոչինչ ունի իր մէջ ահաւոր, խաղա-
ղութիւնն ըլլալով ինքնին:

Ի գուր չէ որ ըսուած է թէ օմահուան
Նորիւ է որ բարյականը մտած է կեան-
քին մէջն: ինչպէս ուզմէկը այնքան ա-
ւելի քաջութեամբ կը վազէ զէպի կուռոյ
զաշտո, որքան աւելի խոր և անկեղծ է
զինքը հոն մղող արդար զատի մը նկատ-
մամբ իր համոզումը, նյոյնքս մարդիկ ա-
րիութեամբ կը զիմագրաւեն կեանքի յե-
ղաշրջութիւններուն, երբ առողջ ու պայ-
ծառ է իրենց մէջ ձգտումը զէպի ազնիւ
զախճան մը, որ խաղաղութիւնն է հոգիին:

Ու մահը, երբ խաղաղութիւնն է հոգ-
ւոյն, կեանքն իսկ է արդէն: ճշմարիտ կեան-
քը, մարդկային զիտակցութեան տիեզե-
րական ներդաշնակութեան հետ ընդմիջտ
հազորգագութեանը որ, ատօռ համար նոյն
իսկ, պէտք չէ բնաւ խորովէ մեր սիրտը:

Որպէսզի սակայն հնարաւոր ըլլայ մահ-
ուան հանգէպ այդ անվեհեր կեցուածքը,
անհրաժեշտ է հաւատքին լոյսը: հարկ է
կարենալ հաւատալ Աստուծոյ և անմահու-
թեան, կարող ըլլալու համար ըմբռնել
կեանքն ու մահը միանգամայն:

Երբ այդ լոյսով պայծառացած է հոգին,
գերեզմանը անդունդ մը չէ այլէս, այլ զէպի
լուսաւոր յախտենականութիւնը բացուած
անցք մը. գագաղը ա՛լ կորստեան մնացորդ
մը չէ միայն որ կը կրէ, այլ անցաւորին մէ-
ջն վանցականը յայտնաբերող պատիկը
մը: Ու իր զաւկին անշնչացած մարդինին
վրայ հակած վշտահար հայրը, իր արցունք-
ներուն ծիածանն մէջն պիտի տեսնէ նոր
արշալոյն մը, ու սրտն խորքէն պիտի լոէ
ձան մը. «Մեռած չէ ան»:

Ամէն հողակոյտ, որ սուզի մը տիրու-
թիւնը կը տարածէ իր չուրջը, բեմ մըն է,
ուսկից մահը կեանքին դասը կուտայ մարդ-
կութեան:

ԱԼԵՏԱՐԱՆ ԱԱՄԲԷՆ